

9 U.S. 446

## ՀԱՄԱՊՈՏԱԿԱՆ ՄԵ

**ՔԱՐՈՉՈՂ ԵՒ ՄԻԱԲՈՆՈՂ ԵՂԲԱՐՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ**

ՀԱՅՈՒԹՎԻ ՄԵԶ

Վերջին լոյս տեսաւ Հռովմայ մէջ Գոմինի-  
կեան Կարգէն Ռւսուցապես Fr. Marcantonio  
Van den Oudenrijn-ի աւտութասիրութեամբ  
47 էջով պարագ մը, որ կը կոչուի «Հայ Գոմին-  
իկեան մատունագրակոն ժահօրութիւններ»,  
հատարակուած՝ ի յիշտապ Ա. Պոմինիկոսի  
Մահուան Երարագարձին: Արովհետու առ կը  
լրացնի Հ. Ալշակ Սիստական մէջ նոյն կար-  
իքն Քարոզաց մասին տուած տեղեկութիւնները,  
այդ պատճառաւ մէծ շահեկանութիւն կը ստա-  
նայ Հայ եկեղեցական պատմութեամբ զբաղող-  
ներուն, որով կը ներկայացնենք հոս անոր  
ամփոփումը.

४०

ԱՐԱՁԻՆ Քարոզող Եղբարց Հայաստան եկած կը թուին շուրջ 1235ին կամ թերեւ ցի մ'ալ առաջ: Նոյն տարւոյն կը յիշովին Վրաստան դրկուած ութ Գոմինի կհաններ ալ, Գիտենք որ անոնց քարոզած են Հայաստան 1237ին, ու 1244ին զարձեալ կը յիշովին իննովկ. Դ. Պապին մարտ 12ի մէկ նամակէն: Հուսկ Հեթում Ա. 1266ին ինդրեց Տրեփիրի ընդհանուր ժողովքէն որ իր թագաւորութեան մէջ Քարոզող Եղբարց Հաստատուն առացելութիւն մ'ունենալ:

Այդ առաքելութիւնները, յևս Փոքր Հայաստանի և Հոռմայ մէջ միութիւն հաստատելու, ոչ արհամարնելի աճուրմ մ'ունեցան մեծ Հայաստանի մէջ ալ «Փոքր» Բարթուղիմէոս Պոնոնիացւոյ հոն երթալէն ետև։ Եոյն Քարոզչաց կարգէն Բարթուղու Ապալվաթի մէկը՝ որ թերես նոյն ըլլայ «Փոքր» Կոչուածին հետ Սլուտանիոյ Մետրապոլիտին օգնական եպիսկոպոս ձեռնադրուած էր, և ինչպէս կը հաստատեն ընդհանրապէս արևմտեան զրիշներն, Մարակայ բաղրին Վրայ, Ռւրմիոյ լճին

հարաւակողմը՝ թիշ մը դէպի արեկելց,  
որ այն ատեն ոչ միայն Դոմինիկեանց  
իրաւասութեան տակ էր (Յովկ. Խթի 1818ի  
կողդակով գծուած սահմաններուն համե-  
մատ), այլ նաև եպիսկոպոսական աթոռ  
էր։ Եետոյ Ժիշ. դարուն տեղացի հայ Դոմի-  
նիկեանց քով աւանդութիւն կար որ այդ  
տեղուոյն եպիսկոպոսը Բարթոլոմէոսոն  
էր։ Սա իր եղբարց հետ սկսաւ քարոզել  
Ժողովրդան՝ պարսկերէն լեզուի մեկնիչի  
մը միջոցաւ, որ յետոյ լատիներէն սոր-  
գելով Քարոզող Եղբարց ալ՝ հայերէնը  
սորգեցուց։

Բարթ. տեսնելով Քոնայի մերձակայ վանքին Յովհաննէս Ալբան և ուրիշ տեղացի քահանաներ ու կրօնաւորներ որ ուղղափառ յ միութեան կը Քափագէին, 1330ին շրջաբերական թուղթ մը զբեց՝ զանոնց խորհրդակցելու հրաւիրելով Յովհ. Խնդութեամբ Քոնայ բերած էր իր վանականները, որպէս զի հոն որոշումներ ըլլուսին, որով Բարթ. ալ քանի մը Եղայրներով հոն զնաց և շատ խօսեցաւ 12 հայ վարդապետներու և ուրիշ ժողովականներու հետ, որոնց ցանկը պահած է մեզի Յովհ. և կը յիշէ անոնցմէ շատերը որ յետոյ եպիսկոպոս եղած են:

Ասոնց ամէնցն ալ ինքնարերաբար միաւ-  
ցան Հոռոմայ հետ, և բոլոր Հայաստանի  
մէջ սկսան քարոզել թէ այս միութիւնը  
անհրաժեշտ է փրկութեան: Բարթ. Եպս.  
իր Ընկերներով Քոնայ վանքը մեաց՝ նո-  
րագարճներն ուսուցանելու և միութիւնը  
ծաւալելու համար. շատ զրգեր թարգ-  
մանուեցան 1330-33 տարիներւն, և  
յետոյ Բարթ. հանգեաւ սրբութեամբ 1333,  
Օգ. 15ին, Շատ մատենագիրներ զինքը

երանելի կը կոչեն և, ըստ կալանոսի, անոր գերզմանը մեծապէս յարգուած է Հայաստանի մէջ անթիւ հրաշքներով։ իրեն ի պատիւ, ժիշ. դարուն կէսէն ետք, խորան մըն ալ բարձրացած էր Քոնայ վանքին եկեղեցւոյն մէջ, ինչպէս զիտենք Եղ. Թովմաս վիթալէ այցելուին առաջին տեղեկատուութէնէն, և անոր երրորդ տեղեկատուութէնէն ալ զիտենք որ յարգուած էր նաև ոչ-ուզգափառներէն (Տարեգիրք դիւանի Քար. Կարգին, զիրք Կ.)։

Յովհ. մտադիր էր իր վանքին թոյլ կարգապահնութիւնը բարուցելու, բայց Բարբառի մաէսն վերջ ինքնայօժար Արևոտքը՝ կը յիշուի նաև Հռոմ-երթարով, կ'ընարէ Ս. Օգոստինոսի և Ս. Դոմինիկոսի կանոնները։ Դարձին, 1333էն վերջ, Գաւառական մեծաւոր կը զրուի հայ Միաբանողաց կարգին՝ Պապէն դրկուած լիազօր լատին Յովհաննէս եպիսկոպոսէն (հաստատելով Միաբանող Եղբարց կարգ)։

Թէկ Դոմինիկէանց ամէն բանի մէջ նման, բայց ակիզրէն բոլորովին Քարոզչաց կարգին չեն վերաբերեր, այլ ինքնակոչ անուամբ Ս. Գր. Լուսաւորչայ Միաբանողաց կարգ կ'ըսուէին։ Յովհ. իթ. ըստ կալանոսի, հաստատեց այս կարգս, բայց այդպիսի կոնդակ մը չի գտնուիր Քար. կարգի կոնդակազրին մէջ, մանաւանդ թէ հակառակ կը հասկցուի իննովկ. Զ. 30 Յունիս, 1356ի կոնդակէն, յորում կ'ըսէ անոնց թէ կրօնաւորական կեանք սկսաց վարել «առանց այս բանին վրայ Առաք. Արուեն կամ տեղաց քենականներէն հրաման ունենարս... Եւ որովհեան. դոյք այդ բոյսուուրինը ցունիք...» են. (Կոնդակազրից Քարոզչաց կարգին թ. 256)։ Նման հաստատութիւն մը չեն յիշեր ոչ Եղ. Թովմաս և Ելեկիթերոս, ոչ 1356ի Յունի. 31ի կոնդակը և ոչ ինքն Յովհ. Քոնացի իր նամակին մէջ՝ յորում հիմնարկութեան պատութիւնը կ'ընէ։

1356ին Միաբ. Եղբարց երկու նույնակ կը դրկեն (Թովմաս և Ելեկիթերոս) ի Հռոմ, որպէս զի ինդքսն Պապէն և կարգին Ընդհ. Մեծաւորէն՝ աւելի սերտ կերպով

միանալ Քարոզչաց կարգին հետ, և կը ստանան 1356, Յունիս 30ի կոնդակով, որ Քարոզչաց կարգի Մեծաւորն կամ իրեն նուիրակը այնպիսի և այնքան իշխանութիւն ունենայ իրենց կարգն այցելու, սրբազնելու, վերանորոգելու, թէ զլինուն և թէ անդամներուն մէջ՝ ինչպէս և որչափ որ ունի Քարոզչաց կարգին մէջ, Բայց ասով բուն Քարոզող Եղբարց շեղան իրենք, ինչպէս կ'ըսէ կալանոս և իրմէ վերջ ուրիշներ, որովհետեւ այս կոնդակին բառերէն բաւական իսկ յայտնի է որ անոնց կարգը բաժնուած մնաց, որ շատ վաւերազրելով իսկ կրնանց ապացուցանել, ինչպէս Շւերբանոս Ե. Մանազ. կերտի արքեպիսկոպոսութիւնը տալով Դոմինիկոս Եղբարց, 26 Ապր. 1463ին, զինքը ցարոզող եղբայր չի կոչեր՝ այլ աշակերտ «Հայաստանի, Միաբանող կոչուած, Ս. Օգոստինոսի կարգին»։ Մանաւանդ թէ 1374/ն ցահանայապետական իշխանութեամբ արգելու կը զրուի Քար. Եղբարց մեծաւորներուն որ իրենց կարգին մէջ շընգունին «Մեծ Հայաստանի կողմերը գտնուող Միաբանող եղբարց եղբայրները, որ Քարոզչաց կարգին անմիջական հպատակ են, և թիշ զարտուղութեամբ այդ կրօնքին կը համաձայնին» (Կոնդկ. Քար. Կարգին, թ. 279)։

Ցեղացի եղբարց կարգը զանազան անուններով կը կոչուէր. Հայոցմէկ և Արևմբաններէն անտարերերօրին թէ «Միացեալ» թէ «Միաբանող» կը կոչուին։ Քահանայապետական զիւանագրոց մէջ այս անունները կան «կարգ Միաբանող Եղբարց», «կարգ Միաբանող կոչուած Քարոզչաց», «կարգ Հայոց», «Հայ Եղբարց», «Քարոզող Եղբարց ինամոց ներքե ապրու Ս. Օգոստինոսի կարգն», «Հայաստանի Միաբանող կոչուած Ս. Օգոստինոսի կարգն»։ Թուփ թէ երբեմն կոչուած են նաև Եղբարց Ս. Բարպարի կարգին որոշչէ յաւելուածով մը, Բայց «կարգ Ս. Գրիգոր Լուսաւորչի» անունը, որով հիմնուեցան, զուտով գործածութենէ զաղրած կ'երմի, Միաբանող և Քարոզող Եղբարց կարգապահական

տարրերութիւնը, որ կը յիշուի Վրնիփա-  
կիոս թէ.ի 28 Ապր. 1399ի կոնդակին  
մէջ, այս էր որ Միաբանողը «կարենան  
միս ուստել և հաւաքարար ստացուածք-  
ներ ու եկամուտներ ունենալ»: Զգեստի  
նկատմամբ ալ ճերմակ կնգուղ չունէին,  
այլ Քարոզչաց կարգին աշխատաւոր եղ-  
րաց պէս կը հագնէին: Իսկ վերջերը՝  
զգեստն ալ գոյնն ալ ժամանակին և տեղույ  
սովորութեանց կը յարմարցնէին:

Նոր հաստատութեան ծաւալումը այն-  
քան արագ եղած չի թուիր, ինչպէս ոմանց  
կը կարծեն, լտտին ծէսը տարածելու  
եռանդեան պատճառաւ: Սակայն որոշ է  
որ իրենց մեծագոյն ծաւալման ատեն հինգ  
«գաւառ» (այսինքն թեմ) և 52 վանց  
ունէին:

Ակիզբէն զլիաւոր աթոռը Քոնայի Ա.  
Աստուածածնայ վանքն էր, բայց յիսոյ  
Ապարաների կմէնայն Սլորց Վանքն եղաւ՝  
որ Նախիջևանու արքափակոպոսաց աթոռն  
էր: Ժի. զարու կէսերը Տարածման Հա-  
ւատոյ Ա. Ժողովոյն առուած տեղեկազրին  
մէջ, Քոնայ վանքն ալ անոնց թիւն է՝  
որոնցմէ «Խուլիխանի վերջին գաղանային  
պատերազմերէն» (որով շուրջ 1736-47)՝  
Հայ Եղբարը քշուեցան: Նոյն բաղդէն  
չնչուեցան նաև Ապարաների վանքը որ  
Արքարատի ոտքը մեծ կալուածներ ունէր  
մինչ Ժի. զար»:

Ասէս վերջ հեղինակը կը խօսի ուրիշ  
չորս վանքերու վրայ ալ զնելով անոնց  
իւրաբանչիւրին քահանայից և աշակեր-  
տաց թիւը կը զնէ Դոմինիկեանց դիւանին  
ճ վաւերաթուղթերուն ցուցակը, զորս  
անքառական կը գտնայ ուղղ գատաստան  
մ'ընելու համար Նախիջևանի գատափին և  
Միաբանողաց հին վայլուն ժամանակին  
վրայ, բայց շատ բան կարելի է գտնալ  
կ'ըսէ Տարածման Հաւատոյ դիւանին մէջ  
և շատ բաներ ալ կան հայ պատմագրաց  
գործերուն, և մանաւանդ Հ. Ղ. Ալշանի  
Սրականին մէջ:

Յետոյ կը խօսի Նախիջևանի վրայ՝  
Միաբանող Եղբարը զլիաւոր աթոռն ըլ-  
ւալով: Որոշ չենց զիսեր կ'ըսէ թէ երբ

մտաւ հոն լատին ծէսը. Ցովհ. իթ. պա-  
պին առ Զաքարիայ Նախիջևանու եպս.ի  
թուղթէն (յորում կը յորդորէ հոնմէական  
միութիւնը և տօնացոյցն ընդունիլ), յայտնի  
է որ 1318ին զեռ մտած չէր: Հուսկ հա-  
մառօտիւ կը զնէ Նախիջևանի առաջնոր-  
դաց ցանկը Կալանսուէն առնելով, որուն  
թերի և սխանիերով լի ըլլաւը կը ճանչ-  
նայ, և յիշելով որ Միաբար, Եղբարը իտա-  
լիոյ մէջ ալ վանցեր և տուներ ունէին՝  
կը վերջացնէ այս պատմական մասը:

«Հայ – Դոմինիկեան Մատենագիտու-  
թիւն» ըսելով կը հասկնայ թէ՝ Քարոզող  
և թէ անոնց աշակերտ Միաբանող Եղբարը  
գրութիւններն ու թարգմանութիւններն:

(Շարունակելի)

Հ. Գ. ՊԱՍՏԵՐ

## ՀՆԴԿԱՆԱՅԱՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, ՄԵՍՐՈՊ ՍԵԹԵԿԱՆԻ

(Շար. տես Բազմ. 1921 էջ 390)

Հայերուն Հնդկաստան ներագողթը կը  
թուազրէ Մեծ Մողոլներու կայսրութեան  
փառաւոր օրերէն ի կիր, և կը պատմէ  
պարագաներն՝ յորս Արքայ Մեծ իր Ակրա  
մայրաքաղաքին մէջ, 1562ին, իրենց հա-  
մար կանգնեց եկեղեցի մը՝ իրենց բրիս-  
տոնէական պաշտամունքը կատարելու հա-  
մար: Եւ այս պարագան յայտնի ապացոյց  
մ'է Հայ վաճառականներուն բարեպաշտ  
սովորութիւն՝ որով անոնց Հնդկաստանի  
որ զլիաւոր առետարական կեղուններու մէջ  
ալ հաստատուէին, իրենց համար յատուկ  
եկեղեցի մը կը շինէին ու կը հայթայթէին:  
անոր մօտ զերեզմանահող մը՝ իրենց մե-  
ռեալներուն համար: Այս բարեպաշտ սովո-  
րութեան շնորհիւ, անոնք թէ կը հոգային  
իրենց կրօնական պէտքերը և թէ հաստա-  
տուն կը պահէին իրենց ազգային աւան-  
դութիւնը և ինքնութիւնը՝ օտար երկիր-  
ներու մէջ: Եթէ ասոնք՝ իրը վաճառական՝  
մեզի չթողուցին յարակից յիշառակազիր  
մը իրենց պատմութեան, թողուցին սակայն  
շատ մը դամբանական յուշակերտներ, ու-